

# ՄԵՃՄՈՒԱՅԸ ՀԱՎԱՏԻՍ

ՊԵՐՏԵՃԻ — ՍԵՆԵ

1861

ՆՈՒՄԵՐՈ — 65.

1271 — ՃԵՄԱՋԻԼ ԱՆԸՐ Ա — ԴԵԿՏԵՄԲԵՐ 10 ԱԼԱՖՐԱՆԿԱ — ՆՈՅԵՄԲԵՐ 28

ԱՍԻՍԵՆԵ 28 ՆՈՅԵՄԲԵՐ ՍԱԼԸ

ՊՕՐՍԱ ԹԵԼԵՂՐԱՖԸ

Սարսիլեա. 7 Դեկտեմբեր :

Պաշտոյ աւելցեալ : Եօդարը Թուսա 31 . տեբեզմիս . Իբէք . Գօղա տայիւն ֆէնա հալտէ . Սիստի 05 : Զէյթին եղը 75 . Գամպիո 25 , 10 . Փօնտո երկրէ իւշ 67 , 50 . Գօնտօլտէ 90 :

Սարսիլեա , տիւնքի Թարիիլէ  
Հաւ ՎէճՏ իլէ եաղըը տըր :

Սարսիլէ մէմուլ իտերիլ քի , Պու-  
տա բաշա հաղըթիլերի տահա ան  
ճադ պէշ ալթը կիւնէ գատար Մի-  
թանէյէ կէլէպիլէճէք տիր :

— Կիրիտտէ , Հաննա չհրինտէ  
րուսի նոյեմբերին 18 ինճի կիւնիլ ,  
իւշ տէօրթ տէֆա շիտաթիլիճէ դէլ-  
զէլէ վադի օլմուշ իսէ տէ , համո օլ-  
տուն պիր քէտէր իշիթիլէմէմիշ տիր :

— Պէյրուլտէ գօլերին իլլէթի ,  
կիւն պէ կիւն շիտտէթ քէսպ իթմէք-  
տէ իսէ տէ , համո օլտուն էօլէթ  
էօդ տուր : Պրանսըլ բօսթապընտա  
պիլթիւն մէմուլար խասթա օլտու-  
ղունտան , մէկթիւպլէրին տաղըթը-  
մասը էրթէսի կիւնէ գալմըշ տըր :  
Լքսէրը գօնտօլաթօլարտա , անճադ  
պայրադ չէքէճէք պիրէր առամ սաղ  
գալապիլիշ տիր :

— Պիլթիւն Լքրօքա զաղէթալէ-

րի , Պէտէրէլէրին պիր ինկիլիզ պէյ-  
լէք բօսթա վաբօրուլտա պասրպի . ի-  
չինտէքի էօլճուլարը ախշ ու կիրիթիթ  
իլլէսիլլէրինին հիքէպէսի իլէ տօլու-  
տուլար . չօգլարը պուլտան մուլթ-  
լադա պիր ճէնկ մէմուլ իտերիլ , վէ  
չօգլարը տախի սուլճ ուլա խիթամբէ-  
զիր օլուր զանն իտերիլ , վէ պիլլէր  
տախի պուլ մէմուլտէիլ , հէր նէ հալ  
իսէ պուլ հիքէպէ շու վէճՏ իլլէ նաղլ  
օլուլուր :

Թրանի նամ պիր ինկիլիզ պէյլէք  
վաբօրու նոյեմբերին 7 օրնտէ Հալա-  
նատան հարէքէթ իտիւպ , պու վա-  
բօրտա վարըտը : միւսիլ Սլայալ , քի  
Գօնֆէտէրէլէրին Պրանտայա կէօն-  
տէրտիլլէրի էլլէ իտի , պուլտուն , գա-  
րըտ , օղու , իւշ գըղը , վէ սըր քէա-  
թիպիսի պէրապէրիտի , քէզալէք միւ-  
սիլ Վաչըն Գօնֆէտէրէլէր թէրա-  
ֆընտան ինկիլթէրրայա կէօնտէրիլլէն  
էլլէ պու վաբօրտա իտի Սադ Պէր-  
լըն նամ սըր քէաթիպի իլլէ պէրապէր :

Իշթէսի կիւնիլ ճուլմա , էօլլէ-  
տէն իքի սաաթ սօղրա Պէտէրէլէրին  
պիր պէյլէք կէմիսի պու բօսթա վա-  
բօրուլտա ըսթ կէլիպ , պայրաղընը  
չէքտի , վէ պիր թօսի տթուր , վէ տա-  
պանճա մէսաֆէսինէ կէլիլթտէ պիր  
թօսի տահա աթար : Թրանթ տախի  
պայրաղընը չէքտի վէ սթօսի էթտի :  
Պէտէրէլէր կէմիլինտէն պիր ֆիլիզա

Իշ պու Բուգիսմէ հաթթատա իքի տէֆա , էանի սողը վէ բէնչէմպէ կիւնիլլէրի նէշ օլունճադ տըր :  
Ֆիլաթը Սիթանտէ Մէճուլար Հալաթիսէ ապօնաթ օլաղար իշիւն սէնէվի 50 զուրուշ վէ ալթը  
այլը 50 զուրուշ տուր : Ապօնաթ օլաղարին սէնէվի 60 վէ ալթը այլը 55 զուրուշ տըր :  
Տաղալարտա , բօսթա իւճրէթի իւգէրիմիլլէ օլարադ , Մէճուլար ապօնաթ օլաղար իշիւն սէնէվի 60  
վէ ալթը այլը 55 զուրուշ . վէ ապօնաթ օլաղարին իշիւն սէնէվի 70 վէ ալթը այլը 40 զուրուշ տըր :



էնտիրիլիւ, տէրունինտէ օլան զապիթ թըրանթ կէմիսինէ կէլտի, վէ օրատա գաթմանա վէ ինկիլիզ պահըլիւ մէմուրունա պէյան էթտիքի եօգարտա զէբր օլունան քիմսէլէրի, եա էօլիւ եա տիրի թուլթուպ կէօթիւրէճէք տիր :

Պարտան բրօթէսթօ իթտիւ, վէ ճէպրտէն պաշգա պիր շէյէ թէսլիմ օլամայաճաղընր պէյան իլէտի : Օապիթ տէօնտիւ Ֆէտէրէ կէմիսինէ, իքի սանտալ տօլու սիւաճը ապէր ալըպ կէլտի թըրանթ կէմիսինէ, վէ գըլըճ, տապանճա վէ սիւնկիւ իլէ եօլճուլարը իսթէտիլէր : Հիչ պիր բրօթէսթօ, հիչ պիր նիազ, հիչ պիր թէհտիտ քեար իթմէտի : Իօլիւ եա տիրի թուլթաճաղըզ տէրէր իտի . օ վազմ գարըլար ինկիլիզ բօսթա կէմիսինտէ գալըպ, էրքէքէր սիւնկիւլէր վէ գըլըճլար արասընտա ֆիլիզալարա պինիպ Ֆէտէրէլէրին կէմիսինէ նագլ օլունտուլար :

Թըրանթըն գաթտանընա տախի չօդ զօր իթտիլէր քի, Ֆէտէրէլէրին կէմիսինէ կէլտիլէր, վէ օ տախի ըսրար իթտի վէ կիթմէտի, վէ սիւլան չէքէմէտիլէր :

Իլթէ պէյլէ, ինկիլիզ օթըլը պայրաղը չէքէն, պիր ինկիլիզ պէյլէք :

գաթտանը գօմանտաընտա օլան վէ տէրունինտէ ինկիլիզ պահըլիւ մէմուրուն պուլունան պիր կէմի, պասըլըպ, տէրունինտէն տէօրթ եօլճուախիզ օլունտուլ :

Պագալըմ ինկիլիզ տէվէթի պուլպա նէ տէյէճէք :

## ԻԼԱՆ

Իղտարը իֆլաս իտէն, ինկիլի Պուլումճու օլուլու Շէմսիէճի Ալէքսան վէ պիրատէրի Պետրոսուն իլէրի թէսվիլէ օլունաճաղընտան իշպուլ եէթմիշ սէքիզ սէնէսի ճէմագիլախուրըն ղուրրէսինտէն իթիպաթէն, օն իքի կիւն միւտտէթ իլինտէ հէր քիւմին ալաճաղը վար իսէ, կիպիպ թիւճարէթիսանէտէ մէմուրուն պուլունան զաթա իֆատէ իլէմէլէրի լաղըմ կէլէճէյի, վէ պուլ միւտտէթ իլինտէ կէլմէյէն օլուր իսէ, նիզամէն հադգը սապըթ օլաճաղը պէյան օլունուլ :

| ՄԵՍԻՒԻԹԵԱԹ ՎԵ ԷՎԼԱԳ                     | ՃՈՒՄԱՆ ԷՐԹԵՍԻ<br>ՆՈՅՆԵՐԷՐ 25 |        |        | ԲԱԶՄ ԷՐԹԵՍԻ<br>27 |        |        | ՍԱԼԸ<br>28 |        |      |
|-----------------------------------------|------------------------------|--------|--------|-------------------|--------|--------|------------|--------|------|
|                                         | Սադաք                        | Էօլէն  | Ալաւ   | Սադաք             | Էօլէն  | Ալաւ   | Սադաք      | Էօլէն  | Ալաւ |
| Մէճիտիլէ լըրա . . . . .                 | 221 20                       | 223 10 | 222 30 | 223               | 224 10 | 227    | 228 20     | 235 5  |      |
| Ելիսիլէ կիւմիւշ . . . . .               | 43 30                        | 44     | 43 35  | 44                | 44 10  | 44 30  | 45         | 46 10  |      |
| Խաղիլէ թահիլիլ ֆայիլի օլընիլը . . . . . | 89 25                        | 92 30  | 95     | 92 10             | 93 15  | 93 55  | 93 25      | 96 10  |      |
| Օն սէնէլէ թէրթիպաթ ֆալըն . . . . .      | 53 30                        |        |        |                   |        |        |            |        |      |
| Գօնսօլտէ ֆայիլի ալընիլը . . . . .       | 75 30                        | 76 20  | 76 20  | 76 20             | 76 20  | 76 30  | 76 30      | 79 20  |      |
| " ճէտիտ . . . . .                       | 74 30                        | 75 20  | 75 20  | 75 20             | 75 20  | 75 30  | 75 30      | 78 20  |      |
| " . . . . .                             |                              |        |        |                   |        |        |            |        |      |
| Սէհիմ . . . . .                         |                              |        |        |                   |        |        |            |        |      |
| Ինկիլիլ լըրա . . . . .                  | 241                          | 241 20 | 240 30 | 241               | 242    | 246    | 248        | 256    |      |
| Ելիսիլ ֆրանդ . . . . .                  | 191 20                       | 195    | 192 10 | 192 30            | 194    | 196 20 | 198        | 205    |      |
| Պէշ ֆրանդ . . . . .                     | 47 25                        | 47 10  | 47     | 47 5              | 48     | 49     | 49         | 51     |      |
| Իմէլիլալ . . . . .                      | 195 20                       | 197    | 196 10 | 196 30            | 198    | 200    | 202        | 209    |      |
| Գարպօլանդ . . . . .                     | 56 25                        | 57     | 56 35  | 56 35             | 57 5   | 57 15  | 57 20      | 58 10  |      |
| Գրիսիլ չարգալ . . . . .                 | 112 10                       | 113 20 | 112 30 | 115               | 114 10 | 116 20 | 117        | 121 10 |      |
| Պէշիլէ եարլիլը օ/օ տէ . . . . .         | 102 10                       | 103    | 102 30 | 102 30            | 103 20 | 106 20 | 107 20     | 112    |      |